

ԱՐԴԻԵԿԱՆ ՀԱՐՅԵՐ

ԵԿԵՂԵՑԻ ԵՒ ՊԵՏՈՒԹԻՒՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԵՐԱԶՄԷՆ ԵՏՔԸ

ՏԱՇԵՂՉՄԸ ԵՒ ԵԿԵՂԵՑԻՆ

(Ե-ր. Սեպեմբերի Թ-կէն)

Նոնց գործը մեր ժողովուրդի գոյութեան և յաւերժացման տեսակետով, մինք կըրցած ենք ապրիլի 1 շարք ժամանակաց, շէնորհիւ մեր Թարգմանիչներու ժառանգութեան, և այս իրողութիւնը փաստերու չի կարօտիր: Չմեռանք էր մեզի հաց և զինուոր պակսեցան, շիտանք նոյն իսկ երբ հայրենիք պակսեցաւ. բայց մեռանք էր պակսեցաւ մեզի հաւատարմութիւնը մեր Թարգմանիչ վարդապետներուն, մեր գրին, մեր լեզուին, և անոնց մէջ վարչամակուած մեր կրօնին. վկայ՝ մեր պատմութեան արխուր գերեզմանոցները: Արիւնի և աւերի դարեր եկան ու գացին. ո՛չ բանակներ կըրցին մեզ փրկել, և ո՛չ ներթական միջոցներ, սակայն Մեսրոպով յաւերժացած գրին Թլացքը միշտ արարչագործեց մեր ծիրած էութեան խորը, յարատեւուը ներգոր բաւտին շաղկապուած, և միշտ զմեզ կնդանի պահեց մեր գոյութեան զառիթափին վրայ, երբ մեր քով շատեր իրինց մահուան քունը քնացան ժամանակի գերեզմանին մէջ:

Անցան բռնութեան երկաթէ դարերը, լուսցան նոր ժամանակներ, երբ ազգերը պիտի մկրտուէին արեւմտեան լոյսին մէջ. Հայութեան առջև նորէն կանգնեցաւ լինել թէ չլինելու հարցը, այդ խորհրդաւոր ու ճակատագրական վայրկեանին դարձեալ Մեսրոպով էր որ եկաւ և առաջնորդեց զմեզ գէպի նոր պահանջը, և մենք մտանք յառաջըլիմոզ ազգերու շարքին: 1500 տարի է որ Մեսրոպ մեզի հետ է:

Թարգմանչաց տօնը՝ Հայ մտքի և մըշակոյթի տօնն է. տօնը բոլոր անոնց՝ որոնք աշակերտեցան Մեսրոպին, և զբնով ու գիրքով ծառայեցին այս ժողովուրդին, և տօնը անոնց՝ որոնք կը հետաքրքրուին Հայ մշակոյթով և կը սիրին գայն, այդ կերպով միայն կատարած կըլլան իրենց պարտքը այսօրուան գրչի սուրբերուն նկատմամբ:

Կը մաղթեմ որ ինչպէս մարող շայ ժողովուրդին, նոյնպէս այս հոգևոր և մըտաւոր հաստատութեան մէջ չպակսի երբեք Թարգմանչաց ոգին և դերը, եւ այս հաստատութեան վեղարուորներէն սկսեալ մինչև սարկաւազներն ու դպիրները ըլլան անսուտ և խնդավառ Թարգմանիչները Աստուծոյ խօսքին, և փայլին հոգևոր ու մըտաւոր անբարեկի շուքովը, կարենալ ա-

ճաշիվմը հոկայական ճիգ մըն էր բուռեւելու Սեղափոխութիւն մը, ուրիշ Յեղափոխութեամբ մը: Ընկերվարական ըստառնալիքը Ընդհ. պատերազմէն ետք, 1919-1922ի միջև, Իտալիան նետեց քաղաքական և ընկերային քառսի մը մէջ. այսինքն՝ առանց գաղափարականին՝ ընդհանուր յեղափոխութեան մը զիծին: Դժգուհութիւնք՝ մասամբ պատերազմի աւերներէն և մասամբ անտեսական և ընկերային անարդարութեան, ճամբայ պատրաստեցին քաղաքական պատերազմի, պահպանողական և ընկերվարական կուսակցութիւններու միջև: Իտալիան պատրաստ որս մըն էր Պոլշեւիզմի երբ երևան եկաւ Մուսոլինի և ազգին ցոյց տուաւ ճամբան գուրս ելլելու քառսային այդ վիճակէն: Մուսոլինի այդպէս ըրաւ վերականգնանցնելով Ռիսուրնիմենթոյի — Իտալական ազգային միութեան շարժման անունը — ճամբարտ յեղափոխական աւանդութիւնը, և այդ կերպով ստաղքն առաւ ազգամիջեան ահաւոր պառակտումներու, որոնք կրնային ճակատագրական ըլլալ Իտալիոյ ազգային միութեան և հողային ամբողջականութեան:

Այն իրողութիւնը թէ, ինչպէս պարզ նախկին ընկերվարական մը յաշնողեաց վերակազմել կործանելու վրայ եղող միապետութիւն մը, և քառսային վիճակէն՝ հաստատուն արդի պետական վարչաձև մը՝ ետ

առաջնորդելու համար իրենց Ազգն ու Եկեղեցին Թարգմանչաց խաւիղներէն:

Օրհնեալ սուրբ յիշատալը Թարգմանչաց, և բոլոր անոնց՝ որոնք իրենցմէ վերջ գարդարեցին Անեղին Բանը հոգիներու և միտքերու մէջ:

ԵՂՅԷՆՆՆՆ ՎԱՐԴԱՊԵՏ

տալով ժողովուրդին հպարտ ազգային ինքնագիտակցութիւն մը, կը ներկայացնէ մեզի պատմութեան մէջ անհասականութեան գերին խորհուրդներէն մին :

Ընկերավարութիւնը ընդհանրապէս շատ տեղ չի տար զօրաւոր անհատին, և զայն կը խեղդէ՝ զանգուած-գոյութեան և հաւասարապաշտ (équilatère) գաղափարաբանութեան մը մէջ : Յետ պատերազմեան յեղափոխութիւնները, և մանաւանդ Փաշլիզմը եկան շեշտելու անհատականութեանց նշանակութիւնը պատմութեան մէջ, իրականացնելով զանգուածներու և առաջնորդներու խորհրդաւոր յարաբերութիւնը : Այս յեղափոխութիւնները՝ անհատները բարձրացուցին ազգի մը խորհրդանշաններու կարգին : Մուսոլինի՝ Իտալացի խղճմտանքին համար կը ներկայացնէ Ազգին ձակատագիրը : Մուսոլինին Իտալիան է, և անոր դէմ ցոյց տըրուած հակառակութիւնը, ցեղին հաւաքականութեան և շահերուն դէմ ուղղուած թշնամութիւն մըն է :

Յեղափոխութեան միտակի խորհրդանշանականութիւնը (symbolisme) Իտալիոյ մէջ — և թերևս ոչ այնքան աւելի ոճէ ուրիշ տեղ արդէ ժամանակներու — յստաջբերած է համադրութիւն մը՝ Ազգին և անոր պատմութեան, առաջնորդին և զանգուածին, աւանդութեան և յեղափոխութեան : Մուսոլինին ինք կը բացատրէ առաջնորդին մտգական ազդեցութիւնը, երբ կ'ըսէ . « Իտալացի ժողովուրդը թանկագին մետաղ մըն է, զայն ձուլելու և անկէ արուեստի մեծ գործ մը հանելու համար անհասի մը պէտք կայ, անհատի մը՝ որ ճանչնայ զանգուածը, սիրէ և առաջնորդէ զայն նոյն իսկ բռնութեամբ » : Մուսոլինի կ'ընդունի թէ ժ. Սուբելի Réflexions sur la Violence գիրքը վըճուական ազդեցութիւն ունեցած է իր վրայ : Սորելի գաղափարները՝ իրեն համար կատարած են Յեղափոխութեան հաւատոյ կանգանակի մը դերը : Սորելի Ինտելլեան ջրառարկութեան մէջ Մուսոլինի գտաւ ո՛չ այնքան ընկերութեան վերակազմութեան միջոց մը, և անհատական փառասիրութիւնը գգուող գործիք մը՝ որքան կառուցողական շունչ մը : Մուսոլինի, Սորելէն սորոգեցաւ թէ ընկերային միջոցը կը ծնի նոյն ուր զանգուածները արժաման մեզ են. օգտագործեց Մուսոլինի պատեհութիւնը և

պահեց զանգուածը շարժման մէջ, հաւատարիմ իր սկզբունքին՝ « շարունակական Յեղափոխութեան » և կազմակերպեց այդ սկզբունքի լոյսին տակ իր հոչակաւոր արշաւը Հռոմի վրայ — Marcia su Roma — : Սորել Մուսոլինիի մէջ գտած եղաւ մին ապագայի « Յեղափոխութեան condottieri » որ իր բռնութեան վարդապետութիւնը գործնական կիրարկեան մը մէջ դբաւ : Արդարեւ, Մուսոլինի կը գործէ, քնաբանելի անաշխորդութիւններ կը կանխեն գաղափարները, գործի մարդը պիտի մտածէ այն ատեն երբ իր մէջ գտնուող միտակի ուժը կը պարտադրէ իրեն այնպէս ընել : Յեղափոխութիւնը Փաշլիզմի մէջ աւելի կանուխ է քան յեղափոխութեան գաղափարաբանութիւնը : Մուսոլինի, սակայն, գաղափարական արտայայտութիւն մը առաւ Ֆաշիստ Յեղափոխութեան, և Տիւրէին ու զանգուածներու յարաբերութեան՝ տեսակ մը երկարմասեան (dualiste) փիլիսոփայութեան ձև, ամէն ինչ հաւասարեցնող ազատականութեան (libéralisme) և ընկերավարութեան հակադրելով՝ հասարակաց զգացումէն ազատօրէն ընդունուած ուժի գաղափարաբանութիւն մը :

Մուսոլինի Մուքիալէլի մէջ գտաւ մարդու յոռեսես իմացումին նախատիպը, մարդու՝ որ կ'ազդի իր ետսէր բնագոյներով, կը խուսափի պետական ծառայութենէ, անոր օրէնքէն, ուժէն, հարկերէն, նաև պատերազմէն և հաւաքականութեան երկաթէ օրէնքէն, այնպէս որ Պետութիւնը կը ըստիպուի բռնութեամբ նմեյլ անհատները և ծառայեցնել զանոնք հասարակաց բարօրութեան և հարիւնքի փառքին :

Մուսոլինի սակայն իր « Փաշլիզմի վարդապետութիւն » զրքէն մէջ զարգացուց աւելի լաւատես և միապաշտ (monistique) գաղափարաբանութիւն մը, ըստ որում, անհատը և ազգը նոյնացած են, կապուած իրարու, հերոսութեան, զոհողութեան անքակտիլ բարոյական օրէնքով, ջանալով՝ երկուքն ի մի — ազգ և անհատ — մարմին տալու օգեկան գոյութեան բարձրագոյն ձևի մը :

Ազգի և անհատի այս միութիւնը իր խորհրդանշանական արտայայտութիւնը կը գտնէ Տիւրէին մէջ . այս իսկ պատճառաւ, Մուսոլինի կը մերժէ բռնատիրական (dictatoriale) գաղափարը իրրև ըստաբանական ձև

իտալական Պետութեան և կը նախընտրէ նկատել զայն «Հեղինակաւոր Ռամկավարութիւն մը»:

Ի՞նչ է Ֆաշիզմը ընդհանուր գաղափարականը. շիրմաննի՜ Ֆաշիզմի առաջին տեսարան իմաստասէրը, և Իենեդեթթիոյ Գրուչի, նոր-իտէալիզմի հարազատ պաշտպանը, կ'ըսեն թէ՛ Ֆաշիզմի բարձրագոյն նպատակն է Ոգիին ազատութիւնը. այսինքն, Ֆաշիզմի մէջ կը գտնենք ոգեկան գաղափարական մը, ոգիի իմացում մը իբրև պատմութեան մէջ գործող սկզբունք, և արժէքներու իմացապատէ և գաղափարապատէ նուիրապետութիւն մը: Թէ՛ և կարեւի՛ է դիտել տալ թէ՛ այս ձև ոգեկան գաղափարաբանութիւն մը հակասական կը թուի Ֆաշիստ պետութեան մէջ ի գործ գրուած ուժի միատիպիզմին և բունատիրական մեթոտներուն, որոնք կը կապտեն ոգիի ազատութիւնը:

Յաշիստ գաղափարաբանութիւնը Մուսսոլինի ինք կուտայ բար կ'ընէ. «Պետութեան վարդապետութիւնը, հիմնովին, արտայայտութիւնն է կեանքի փիլիսոփայութեան մը, և այս սասնաւոր պարագային՝ սեփական ոգեկան իմացութիւնն է: Մուսսոլինի այս ոգեպաշտ ըմբռումը կը հակադրէ ներթափառութեան, որ կ'առաջնորդէ մարդը հարկաւորաբար հանդիպաշտ կեանքի մը, կ'պայանէ անոր մէջ անհատականութիւնը, հետեւաբար եւ պատասխանատուութիւնը. մինչ Ֆաշիզմը զլը որովքնէ անհատին զոհել իր անձնական շահերը, ապրի վտանգի մէջ, կարենալ իրագործելու համար ոգեկան գոյութիւն մը», որուն մէջ միայն մարդուն արժէքները կրնան իրենք զիրենք արտայայտել. այս ըմբռումը՝ Dio Ritorna է, այսինքն «Ատուած ետ կուգայ», սոգեկան արժէքները ետ կուգան»: Հետեւաբար Ֆաշիզմը ոգեկան արժէքներու հաւատարիք մը կը բերէ իր հետ. Ֆաշիզմը՝ «հակա-գործապաշտ (anti-positiviste) է բայց զըբական, ոչ սկեպտիկ, ոչ չգիտական (agnostic), ոչ յուստիստ, ոչ ալ կրաւորապէս լաւատես». ներգործական պայքար մըն է ան՝ անհատին, ազգին, մարդկութեան համար, պայքար մը, որ չի հաւատար սերկրաւոր երջանկութեան — felicità sulla terra — որ Մարքսիզմի և Պոլշեիզմի նըպատակն է, այլ բարոյական և կրօնական գաղափարականի մը: Յաշիզմը կ'արհամար-

հէ հանդիստ կեանքը. կրօնական ըմբռում մըն է ան, որ մարդը կը տեսնէ բարձրագոյն օրէնքի տէ իր ներգոյական (immanent) յարահրութեանը մէջ, առարկայան կամքով որ կը վերանցէ եղակի անհատը և զայն կը դարձնէ գիտակից անդամ մը ոգեկան ընկերութեան:

Յաշիզմը այս մեծ ճշմարտութիւնները սորված է պատմութենէն. այս կէտի վրայ ան պատմական ըմբռում մըն է, ըստ ուրում «պատմութենէն գուրս մարդ ոչինչ է» — fuori della storia l'uomo è nulla —: Այս պատմապաշտութեան (historicisme) կը պարտի Ֆաշիզմը իր իրապաշտութիւնը, որ շատ չի մտահոգուր վերացական կառուցումներով, սեղափարական եւ միտտիկ վեմագումներով, այլ պատմական իրականութիւններէ եկած թանձրացեալ հարցերով. Ֆաշիզմը չի հաւատար «այն հրաշագործ գեղի որ մարդկութեան երջանկ կութիւնը պիտի կերտ», ոչ ալ «ծրագրներու, պլաններու և ստանց սուրբերուն և առաքեալներուն». «Մենք չենք հաւատար երջանկութեան, փրկութեան, Աւետեաց երկրին, կեանքի հարցին գծակերպ (linéaire) լուծման, ոչ ալ խորհրդաւոր ապագայի վրայ քաշուած կամայական դարախ»: Այս կէտի վրայ Յաշիզմը իսկալիզմ է այն չափով որ կը հաւատայ բարձրագոյն ոգեկան արժէքներու, և իրապատէութիւն՝ այն աստիճանով որ անմիջական գործը անհրաժեշտ կը նկատուի:

Յաշիզմը շեշտը կը դնէ անհատին անկարողութեան վրայ՝ բարձրագոյն արժէքներու իրականացման մէջ՝ առանց պետութեան գործակցութեան. մինչ այս վերջինը, պետութիւնը, իւրայատուկ զօրութիւն ունի իրականացնելու այդ արժէքները նոյն իսկ իրապաշտ քաղաքականութեամբ մը: Ազատական անհատապաշտութեան (individualisme) Ֆաշիզմը կը հակադրէ պետութիւնը, իբրև ճշմարիտ իրականութիւնը անհատին. «ամէն ինչ իրական է միայն պետութեան մէջ. ո՛չ մէկ մարդկային և ոգեկան արժէք, նոյն իսկ ազատութիւնը, չեն կրնար իրագործուիլ պետութենէ զուրս: Արտաքոյ պետութեան, չիք փրկութիւն. այս ըմբռնումով Ֆաշիզմը մարդկապաշտ է (totalitaire). ըստ իրեն Պետութիւնը բոլոր արժէքներու միտութիւնն ու համադրութիւնն

է, որ կը մեկնէ, կը զարգացնէ և կ'ուժեւորէ զանգուստներու կեանքը:

Անա, այս կէտի վրայ է որ Ֆաշիզմի ամբողջապաշտ գաղափարարարանութիւնը կը դպի զբիտոնեական կրօնքին: Ժիշդ է թէ Պետութեան ամենակարողութիւնը միայն Եկեղեցւոյ պահանջներուն դէմ չէ ուղղուած, այլ նաև անհատապաշտ ըմբռնումին, քաղքեմի ազատականութեան, Կոմիւնիզմի եւ ընկերային անհաւասարութեան, բայց ամենէն շատ տուժող Եկեղեցին է:

Յաշիզմը հակառակ է թէ՛ Ընկերվարութեան և թէ՛ Ազատականութեան. որովհետև Ընկերվարութիւնը «կ'անդիտանայ Պետութեան մուտքիւնը որ բոլոր դասակարգերը իբրբու կը կապէ, անտեսական և բարոյական միակ իրականութեան մը մէջ»: Յաշիզմը՝ մինչ կ'ուրանայ Ընկերվարութեան և անէնտիքալիզմի փիլիսոփայութիւնը և մեթոտները, և մանաւանդ՝ դասակարգային պայքարը, կ'ընդունի օսակայն անոնց զործնական առաջարկութիւնները, անոնց իրականացումը իրեն նպատակ կ'ընէ՝ հաւաքականութեան ուրիշ ձևի մը՝ «արհեստագետական» (corporative) վարչաձևի մը մէջ:

Յաշիզմին սիրելի բանաձևն է, «Ամէն ինչ Պետութեան մէջ, ոչինչ Պետութեան դէմ. ոչ մէկ բան Պետութենէ դուրս»: Այսպիսի պետութենապաշտ ըմբռնում մը՝ Պետութեան մասին, աւելի մեծ վստահութիւն կը ներշնչէ զանգուստներուն, քան հաւասարապաշտ ռամկավարական ու խորհրդարանական վարչաձևը, որ ԺԹ. դարուն տիրող պետական ըմբռնումը եղաւ, և որ շեշտը կը գնէր ոչ այնքան որակի, որքան քանակի վրայ: Յաշիզմը կը քննադատէ Բեռլին-Վարտութիւնը և իրիկ տեղ կը գնէ անհասականութիւնը: Պետութիւնը բարձրագոյն անհատականութիւնն է որ ազգ մը կարելի կը դարձնէ. միայն Պետութիւնը կրնայ ազգ մը ստեղծել, զիտակից ինքզինքին, իր բարոյական միութեան, իր ապրող կամքին և ոգեկան արժէքներուն. հետեւաբար Պետութիւնը՝ ներքին ձեւն ու կանոնն է (forme, և norme) ազգին, որ անոր կը պարտադրէ իր կամքը, բարոյականը և մտածումը:

Յաշիզմը կը յաւանկի այս ձևով զարգացնել զօրաւոր պետական գիտակցութիւն

մը և յստակ ուժի կամք մը, ըլլալով միևնոյն ատեն, մշակող ոգեկան արժէքներու: Անա այս ձև պետութեան մը ստեղծումն է՝ նպատակը Յաշիտ Յեղափոխութեան: Բայց պէտք է որ ան ունենայ Ընկերային պարունակութիւն. «որպէսզի Յեղափոխութիւն մը իրապէս մեծ ըլլայ և տեւական ազդեցութիւն մը ձգէ ժողովուրդներու վրայ պատմութեան մէջ, պէտք է որ այդ Յեղափոխութիւնը Ընկերային ըլլայ՝ կ'ըսէր Մուսոլինի 1933ին. և Յաշիզմը Իտալիոյ մէջ անգամահատեց Ընկերվարութիւնը, ճանչնալով հանդերձ անոր հիմնական սկզբունքները՝ ընկերային արդարութեան և հաւասարութեան, և զգուշացաւ քաղքեմի դրամատիքութենէն, որուն պէտք չունի ան՝ զալիք ընկերային յեղափոխութեան օրբուն: Ընկերային այսնոր յեղափոխութեան՝ Ֆաշիզմի՝ վարդապետական կէտերը փոխչն անուստ Մարքսիզմի ընկերվարական վարդապետութեան զինարաններէն. անոնք աս սեր յարաբերութիւն ունին Հռովմ. Եկեղեցւոյ Ընկերային ուսուցումներուն հետ. մասնաւորաբար արհեստագետական պետութեան վարդապետութիւնը, ինչպէս հրատարակուած է Լեւոն ԺԻ. Պապի կոնգրակին մէջ: Յաշիզմի այս արհեստագետականութիւնը (corporatisme) կը դատապարտէ՝ իբրեւ սխալ եւ ֆիստակար ուսուցումներ՝ մարքսիստ հանգանակին ամենէն սիրելի կարգ մը ուսուցումները:

Յաշիզմը կը մերժէ նաև Պուլշեիզմի պատմական ներթապաշտութիւնը, որ կը փոքրցնէ մարդուն կարեւորութիւնը և մշակոյթը զուտ անտեսական իրողութիւններէ ելուզուած կ'ընդունի, ստորագասելով ոգին՝ նիւթին: Յաշիզմը չի հաւատար անտեսական ճակատագրի երկաթէ օրէնքին. մեծ և լայն տեղ կը թողու ան անհատի կամքին՝ որ իր ճակատագրին և հերոսութեան արուեստագէտն է, որոնցմով կրնայ ան փոխել ամբողջ երկրի մը ճակատագրերը:

ԱՐԹՈՒՆ ՎԱՐԴԱՊԵՏ

(Շարունակելի)

